

**ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ**

**ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ  
ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐ**

«Գոնուրեամբ փառասուրբին երոտուրեամբ  
նրագեմք բազմուրեամբ պակեղոցս գմեօք մած-  
եայ առափնեացս. եկեղեցիք նայասանեաց  
պայծառապէս զարդարեացս, ունեյով միեք բա-  
րեխօս զնգնուրբին մարտի սոցա» :

Հայ եկեղեցիքն և ժողովուրդը այս  
տարի կը տօնեն Աւարայրի պատերազմի  
հազար հինգ հարիւրամեակը: Վարդանանց  
նահատակներու յիշատակը, որ միշտ վառ  
մնացած է հայ սիրտերու մէջ, զարեբէ ի  
վեր ներշնչած է մեր պատմիչները և բա-  
նաստեղծները որոնք յուզիչ շեշտերով  
նկարագրած կամ երգած են անոնց հերո-

կը լրացնեն ու մեր աչքի առաջ կը բերեն  
Վարդանանց պատերազմի ցարդ ծանօթ ա-  
մենահին նկարները:

Առաջին օրինակը կը գտնուի Երուսա-  
ղէմի թիւ 1916 ձեռագրին մէջ (էջ 436 և  
437), ծաղկուած ԺՆ. զարու երկրորդ կէ-  
տին Կարապետ Բերկրեցիի կողմանէ (նկար  
1)<sup>(1)</sup>. Երկու բանակները նկարուած են զէմ  
զիմաց Սրբոց Վարդանանց առաջին շարա-  
կանէն առաջ. «Արիացեալք առ հակառական  
քաջութեամբ առնուլ զվրէժ խարէութեան  
հանձարեղք ի հատուցումն զաւանայնս ևն:  
Պարսիկ զինահապատ զինուորները բազմած  
են փիղերու վրայ, զլուխնուն սրածև սա-  
ղաւարտով, սուրերնին ուսերնուն կոթն-  
ցուցած. զինուորներէն մին բռնած է երկ-  
ճեղ, գնդագլուխ զբոշակը: Բանակին ա-  
ռաջի երկու անձերը կը զանազանուին  
մրւաներէն իրենց տարազով և զէնքերով:  
Սաղաւարտին ձեւը նոյնն է. բայց զբահի

(1) Կարապետ Բերկրեցին ծաղկած և երբեմն



սութիւնը: Կարծես թէ միայն մեր նկարիչ-  
ները անտարբեր մնացած են այդ նշանա-  
կալից դէպքին հանդէպ ու մինչև այս վեր-  
ջին ժամանակները չեն փորձած ներկայա-  
ցնել հայկական դիւցազնամարտը: Ս. Յա-  
կոբի մատենագարանի երեք շարակնոցներ,  
և չորրորդ մը Վիեննայի Միսիթարեանց  
մատենագարանէն, այդ պակասը մասամբ

ալ ինքը գրած է հետևեալ ձեռագիրները, երկու  
Աւետարաններ գրուած 1473 և 1478 թուերուն  
(Լալայեան, էջ 465-8, Հալէպ, թիւ 48), երկու  
շարակնոցներ մին գրուած 1496ին (Արարատ,  
1898, էջ 324) միւսը անթուական (Leipzig No.  
1098 b): Նոյն զրչի գործն է նաև Էջմիածնի թիւ  
1549 շարակնոցը, գրուած 1501ին, եթէ ճիշտ է  
մեր ենթադրութիւնը որ Կարենեանի ցուցակի  
Կարապետ Կրկեցին տպագրական սխալ մըն է և  
պէտք է կարդացուի Բերկրեցի:

տեղ հաղած են մոնկոլեան, կուրճ քին վրայ խաչածեռուղ պատմուճանը. և աղեղնին լարած են դէպի թշնամի բանակը: Այս երկուքէն մին անշուշտ կը ներկայացնէ փղեբամակին առաջնորդ Արտաշէրը, իսկ միւսը թերեւս ընդհանուր հրամանատար, Մուշկան նրապաւուրտն է: Հայոց բանակին առջևն կը քայլէ զինուոր մը, կացինը ուսին. Վարդան նստած է ճերմակ ձիու մը վրայ. աջ ձեռքին վահանը, ձախ ձեռքին սուրը՝ ուսին կրթնցուցած: Իրեն կը հետևի հեծելազօրքը, զրահապատ և սրածև սաղաւարտով ինչպէս Պարսիկները. բայց առանց դէնքի. միայն վերջին ձիաւորը բռնած է հայկական երկճեղ և խաչանիշ զլխով դրօ-

ւրիշ ձիաւոր մը կը զլխատէ թշնամին որուն դէմքը շատ կը նմանի վերե ներկայացուած Վարդանին:

Պարսիկ և հայ բանակները ճիշդ նոյնպէս ներկայացուած են Վիեննայի թիւ 189 շարակնոցին մէջ<sup>(2)</sup>, միայն թէ Վարդանի հեծելազօրքը սուրեր կամ նիղակներ կը կրէ: Կոուլի մասը աւելի կը տարբերի: Պարսիկ բանակին առջև երկու երկտասարգ ձիաւորներ բերեր բռնած զիրար կը հարուածեն. գետնի վրայ փռուած են նորէն ջարդուած մարմիններ. իսկ հայ բանակին առջև չորս զինուորներ, ծնրազրած, աղեղնին լարած են դէպի թշնամի բանակը:

Երուսաղէմի միւս երկու շարակնոցները այս խմբանկարին միայն մէկ կամ միւս կէսը կը ներկայացնեն: Թիւ 1667 ձեռագրի մէջ՝ ծաղկուած 1529ին Վանի Զաքարիայ գրչի կողմանէ<sup>(3)</sup> Վարդան և իւր բանակը նկարուած են ներսէս Ծնորհալիի երկրորդ շարականէն առաջ. սնորահրաշ պսակաւոր և զօրագլուխ առաքինեաց. վառեցար զինու հողւոյն արխաբար ընդդէմ մահու. Վարդան քաջ նահատակ որ վանեցեր զթշնամին. վարզագոյն արեամբք քս պսակեցեր զեկեղեցի» (էջ 259ր, նկար 2): Վարդան բռնած է երկայն նիղակը, մէջքին կապած նետերու կապարճքը. երկրորդ ձիաւոր մը կը կրէ վահան, սուր և կապարճք իսկ միւս զինուորներ նորէն զինուած չեն: Պարսիկ բանակը կը տեսնանք թիւ 1663 շարակնոցին մէջ, ծաղկուած 1601ին ծանօթ գրիչ Սարգիս Հիզանցիի կողմանէ (էջ 658, նկար 3)<sup>(4)</sup>: Երկու առաջնորդները աղեղնին լարած են, զինուորները սուր կամ



չակը: Բուն պատերազմը կը տեսնուի պատկերներու վարի մասին: Պարսիկ բանակին առջև գետնի վրայ փռուած են մեռած զինուոր մը, ջարդուած թևեր և ոտքեր, զրահներու բեկորներ. իսկ հայոց բանակին առջև երկու զոյգ ձիաւորներ իրար հետ կը մենամարտին: Երկտասարգ զինուոր մը՝ վահանը ուսին, նետերու կապարճքը մէջքին՝ ուժեղ հարուած մը կուտայ աղեղնաւոր ձիաւորի մը զլխուն. անոնց քով ու-

(2) Տես Զօպանեան, La Roseraie d'Arménie, II, էջ 240. ձեռագիրը անթուական է, գրիչն է Սարգիս քահանայ:


(3) Զաքարիայ, որդի Յովհաննէսի և Մուղալ խաթունի, 1523 թուին գրած և ծաղկած է Երուսաղէմի թիւ 234 ձեռագիրը (Մեկնութիւն Պօղոսի թղթոց), ինչպէս նաև Աւետարան մը (Արտաւազդ Արք. Սիւրմէեան, Մայր Յուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու, էջ 12-13): Հաւանաբար նոյն անձն է Վանի Զաքարիայ երէցը որ երեք ուրիշ Աւետարաններ գրած է 1505, 1516 և 1533 թուականներուն (հա-

նիզակ կը կրեն, գլխերնուն դրած են սրածե սաղաւարտը, փոխանակ զրահի հագած են ժէ. դարու պարսիկ տարազը: Ջարդուած զիահներնորէն գետնի վրայ փռուած են, փիղերուն առջևը:

Այս երկու պատկերները մասամբ կ'ընդօրինակեն Կարապետ Բերկրեցիի նկարը կամ անոր շատ մօտ օրինակ մը, բայց նոյն իսկ խմբանկարները շատ թոյլ գաղափար մը կուտան այն կատարի կոիւրն զոր նկարագրած է Եղիշէ: Չորս փիղեր և քանի մը զինուորներ կը ներկայացնեն Արտաշիլի բանակը սոր ի վերայ գաղանացն նստէր 'ի բարձր զիտանոցին և կամ իբրև յամուր քաղաքին», հազիւ մէկ երկու ջարդուած

մարմիններ կան փոխանակ զիահներու զէզին որոնք «իբրև զքարակոյտս զերրկայ երեւէին» կամ «մօտ առ մօտ խտացեալ իբրև զփայտահարս մայրաւորաց»: Մէկ կամ երկու զոյգ ձիաւորներու մարտով պէտք է որ երեակայինք թշնամի բանակներու յանդուզն բախումը երբ զգալանացեալ զօրութեամբ յիբեարս յարձակէին»: Պէտք է խոստովանիլ որ իբր Վարդանանց պատերազմի պատկերացում այս նկարները շատ յաջող չեն, բայց ունին աւելի ընդհանուր հանգամանք մը որ նշանակալից է հայ արուեստի զարգացման համար:

Պատկերազարգ շարահնոցներու մէջ սովորաբար տէրունական պատկերներ կամ Աստուածածնայ կեանքին հետ կապուենցող տեսարաններնկարուած են իրենց յատուկ կանոններուն սկիզբը, իսկ սուրբերու տօներու կանոններուն քով անոնց պատկերը զծուած է լուսանցքի վրայ: Տաճնը վեցերորդ դարուն՝ երբեմն նահատակութեան տեսարան մը կը գտնուի համօրէն մարտիրոսաց կանոնէն առաջ, ինչպէս Երուսաղէմի թիւ 1687 և 2359 շարահնոցներուն մէջ, գրուած 1508 և 1592 թուերուն, բայց Վարդանանց շարահանի մեր նկարները իրենց պարունակութեամբ կը տարբերին այս մանրանկարներէն: Նոյնիսկ եթէ Կարապետ Բերկրեցիի շարահնոցին մէջ գլխատուող ձիաւորը Վարդանն է, նահատակութենէն աւելի պատերազմը շեշտուած է և այսպէսով նկարը աշխարհիկ պատկերի մը հանգամանքը ունի:



Միջնադարեան արուեստը ընդհանուր առմամբ եկեղեցական արուեստ է: Պալատներու մէջ կային անշուշտ աշխարհիկ պատկերներ ինչպէս կարելի է տեսնալ Թովմաս Արծրունիի Գագիկի պալատի նկարազրութենէն: Թագաւորներու կամ իշխաններու պատկերները իրենց հիմնած եկեղեցիներու ճակատին քանդակուած են, օրինակի համար Դաւիթ Սահառունիի, Գագիկ Արծրունիի, Գագիկ

լայեան, էջ 617-620, 645-6 և վենետիկ թիւ 1191 [171]) ինչպէս նաև շարահնոց մը 1507 թուին (British Museum Or. 5088):  
 (\*) Սարգիս Հիղանցի, որդին Սարգիս քահանայի, գրած և ծաղկած է բազմաթիւ ձեռագիրներ, ոմանք առանձին, ոմանք ընդերակցութեամբ իր եղբոր Մարտիրոս քահանային կամ իր զաւակներուն ու եղբոր որդիներուն:

Բագրատունիի պատկերները և կարգ մը ուրիշներ: Աւելի յաճախ ստացողներու նկարները կը տեսնանք ձեռագիրներու մէջ, բայց բառին բուն նշանակութեամբ աշխարհիկ պատկերազրութեան հին օրինակներ չունինք: Հազուադիւս մնացորդներէն են Ս. Յակոբի թիւ 370 ըժշկարանին երկու մանրանկարները որոնք կը ներկայացնեն ըժշկներ և հիւանդ մը: Ձեռագիրը գրուած է 1294ին բայց նկարները հաւանաբար աւելի հին մատենանի մը կը պատկանին:


Աշխարհիկ պատկերազրութեան զարգացումը կապուած է Աղեքսանդրի վարուց հետ: Այս վէպը ԺԳ. դարու վերջի տարիներէն սկսեալ մասնաւոր հետաքրքրութեան առարկայ կը դառնայ երբ նախ Սալաստուր կեչառեցին, յետոյ Գրիգորիս Աղթամարցիին և Զաքարիայ Գնունեաց եպիսկոպոս կաֆաներ կ'աւելցնեն Սուտ Գալիսթենեսի բնագրին: Պատկերազարդ ամենահին օրինակը վենետիկի Միսիթարեան մատենադարանի թիւ 424 ձեռագիրն է, առանց թուականի, բայց նկարներու ոճէն դատելով ԺԳ. դարու գործ է: Գրիգորիս Աղթամարցի սկսած է ծաղկել Երուսաղէմի թիւ 473 ձեռագիրը, գրուած 1536ին Մարգարէ Արճիւղեցիի կողմանէ, բայց գործը կիտատ մնացած է: Զաքարիայ Գնունեաց եպիսկոպոս, որ Գրիգորիս Աղթամարցիի նման տաղասաց, գրիչ և ծաղկող էր, Աղեքսանդրի պատմութեան երկու օրինակներ գրած և ծաղկած է՝ մին իր Հոռոմ գտնուած տարիներուն, միւսը 1544 թուին կ. Պոլսոյ Աստուածատուր պատրիարքի համար (Manchester, John Rylands Library No. 2): Զաքարիայի աշակերտ Յակոբ Զուղայեցու գործն է էջմիածնայ թիւ 782 ն. ց. ձեռագիրը<sup>(5)</sup> և կան նաև քանի մը ուրիշ պատկերազարդ օրինակներ<sup>(6)</sup>: Աշխարհիկ պատկերազրութեան ընդհանրացման համար մասնաւոր նշանակութիւն ունի Յովասափ Սեբաստացիի ժողովածուն զոր գրած և ծաղկած է 1535 թուին<sup>(7)</sup>: Յովասափ նկարազարդած է ոչ

միայն Աղեքսանդրի պատմութիւնը (էջ 3-103) այլ և նաև կարգ մը վկայարանութիւններ, ի միջի այլոց ներսէս Մեծի վարքը. ներշնչուելով Աղեքսանդրի պատմութեան նկարներէն: Երեք պատկերներով ներկայացուած են հայոց բանակը Պապ թագաւորի և Մուշեղ Մամիկոնեանի առաջնորդութեամբ, պարսիկ բանակը Շապուհի եւ Ալանաց Ունայր թագաւորի ղեկավարութեամբ, և Մուշեղի յաղթանակը<sup>(8)</sup>: Աշխարհիկ պատկերազրութիւնը այսպէս կ'անցնի զուտ աշխարհիկ գիրքերէն եկեղեցական հանգամանք ունեցող գրուած քննարու, և նոյնիսկ եկեղեցական գրքերու, ինչպէս կ'ապացուցանեն մեր շարակնոցներու նկարները:

Պէտք եղած լուսանկարները կամ գիրքերը մօտս չունիմ վարդանանց պատերազմի այս նկարները Աղեքսանդրի պատմութեան պատկերազարդ ձեռագիրներուն հետ բազմատելու համար: Ոչ ալ կարելի է առ այժմ ճշդել թէ վարդանանց պատերազմը ե՞րբ սկսաւ շարակնոցներու մէջ ներկայացուիլ. պէտք է նախ ուսումնասիրել ուրիշ հաւաքածոներու մէջ գտնուող ձեռագիրները որոնք տակաւին չեն հրատարակուած կամ նոյնիսկ նկարազրուած: Միայն այսքանը կրնանք ըսել որ նախօրինակը ԺԵ. դարու երկրորդ կէսէն առաջ հնօրինուած է: Կարապետ Բերկրեցիի մանրանկարը ընդօրինակութիւն մըն է ուր ծաղկողը մոռցած է ներկայացնել վարդանի հեծելազորքին զէնքերը. այս տեսակէտով վիեննայի շարակնոցի գրիչը աւելի հաւատարմօրէն հետեւած է նախօրինակին՝ ուր կային նաև թերևս հայոց աղեղնաւոր զինուորները, ինչպէս այս մի: գարու ձեռագրի մէջ:

ՍԻՐԱՐՓԻ ՏԷՐ ՆԵՐՍԷՍԵԱՆ

ԵՐՈՍՍԱԳԵՄ



(5) Գարեգին Արք. Յովսէփեան, Խաղրակեանք կամ Պոռչեանք, 1, էջ 245-247, 111, էջ 189.  
 (6) F. Macler, L'enluminure arménienne profane, Paris, 1928.  
 (7) Berlin or. quart. 805: Նկարազրութիւնը տես՝ F. Macler, Notices de manuscrits arméniens vus dans quelques bibliothèques de l'Europe centrale.

Paris, 1913, էջ 109-118. Գարեգին Եղոս. Յովսէփեան, Յովասափ Սեբաստացի, Արարատ, 1918, էջ 259-261.  
 (8) Արտատպուած Զօպանեանի կողմանէ, La Roseraie d'Arménie, II, էջ 146-149.